

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՁԼ ՀՈՎԻԻ ԾԱՌԱՅԱԿԱՆ ԿԵԱՆՔԻՆ ՄԷՋ

Գարեգին Ա.ՔՀՆՅ. Գասպարեան

ՏԵՂԵԿԱՆՔ

Քրիստոնէութիւնը Հայաստանում Պետական Կրօն Հոչակման 1700-ամեակի Եկեղեցական Յանձնաժողովի նախաձեռնութեամբ «Աստուածաշնչական Հայաստան» թեմայով Միջազգ ային Գիտաժողով մը տեղի ունեցաւ Ս. Մեսրոպ Մաշտոց Դպրատան մէջ, Օշականում, յունիս 21-24, 1999:

Երջանկայշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կարողիկոսի մուայղացումով եւ հովանաւորութեամբ, ո Վերոյիշեակ Յանձնաժողովի Գրասենեակի Վարիչ-տնօրին Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Աշճեանի նախաձեռնութեամբ կազմակերպուած այս գ իտաժողովին իրենց մասնակցութիւնը բերելու հրաիրուած էին ակադեմիկոսներ, պրօֆեսորներ, գ իտանականներ, բանասէններ, երաժշտագ էտներ, հնագ էտներ, պատմագ էտներ, արտեստագ էտներ, գ րագ էտներ, ինստիտուտներու տնօրիններ, իոդ նորականներ եւ դաստիարակներ:

Բացման նիստին ներածական եւ ողջոյնի ճաներով հանդէս եկան Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Աշճեանը, Ակադեմիկոս Ֆայդ Սարգս Սահմանը, Ս. Մեսրոպ Մաշտոց Դպրատան տնօրին Աքքրէղ Շահնազարեանը, Արագ ածուսն թմի Առաջնորդ Գերշ. Տ. Նաւասարդ Եպս. Կոնյեանը եւ Երեսանի Պետական Համալսարանի Աստուածարանական Ֆակուլտետի դեկան Գերշ. Տ. Չափ Արք. Ամենանը: Նևկ Վեհափառ Հայրապետի հիմանդրութեան պատմառա իրացակայութեան իր խօսքը կարող Արարատան հայրապետական թմի Սահմանը Գերշ. Տ. Գարեգին Արք. Ներսիսյան:

Բացի Բացման Նիստուն տեղի ունեցան երկու լիազ ումար նիստեր սկզբոր եւ եզրափակի նիստ որ Վերջաւորութեան: Վեց մասնաճիւղերու նիստերու ընթացքին իրենց ուսումնասիրութիւնները ներկայացուցին աւելի քան 80 դասախոսներ: Մասնաճիւղերը բաժնուած էին հետեւեալ թեմաներու. ա) Աստուածաշունչը եւ հայ նկեղեցին, բ) Հայաստանը Աստուածաշնչուն, գ) Աստուածաշունչը եւ հայ բանասիրութիւնը, դ) Աստուածաշունչը եւ հայ իրացակայութեան իր սիրութիւնը, ե) Աստուածաշունչը եւ հայ մշակոյրը, և զ) Աստուածաշունչը եւ հայ գ բանասիրութիւնը:

Արտասահմանեն հրաիրուած եւ մասնակցի կարողացած էին երկու հոգ եւրականներ նիստունը. Հոգ Տ. Անուշաւան Ծ. Վրի. Դանիելեան, որ ներկայացուց իր ուսումնասիրութիւնը «Աստուածաշունչի արեւմտահայ քարզ մանութիւնը» նիրի մասին եւ Արժ. Տ. Գարեգին Ա. Քինյ. Գասպարեան, որուն նիրին էր «Աստուածաշունչը հովիի ծառայական կեանքին մէջ»: Սոյն նիւթը ներկայացուեցաւ Զ. Մասնաճիւղի նիստի ընթացքին, որուն եւ նախագ ահ նշանակուած էին Տէր Գարեգինը եւ Հրայեայ Միրզոյեան, դիլիս սովորութեան պատմութեան ամբոխն վարիչ եւ վիկինուայութեան, սոցիոլոգ իայի եւ հոգ երանութեան ֆակուլտետի դեկան:

Համաժողովի սկզբոր մասնակցներ ներկայ եղան Մատենադարանում «Աստուածաշունչը հայ ծեռագ թերում» ցուցահանդեսին եւ Ազգ ային Գրադարանում կայացած «Հայ տպագ իր Աստուածաշունչը» ցուցահանդեսին եւ Ազգ ային Պատկերասրահում «Հայաստանը Աստուածաշնչական երկիր» կերպարուստի ցուցահանդեսի քացման:

Պաշտօնական քացումն ասուա ոլոստայց եւ Ժամերգ ուրին տեղի ունեցաւ Ս. Մեսրոպ Մաշտոցի գ երեզմաններ եւ աղօրավայրը, որը պատրազ մատուցուեցաւ գ իտաժողովի վերջին օրուան առաւօտը՝ նոյնինքն Ս. Մեսրոպի տօնին օրը:

Յաջոր էջերով ընթերցողին կը ներկայացուի «Աստուածաշունը հովիի ծառայական կենաքին մեջ»՝ նկատելով սոյն նիսի շահենկանութիւնը գիտաժողովին շնամակցողներուն համար եւս:

Ներածական

Ա. Գրիգոր Լուսաւորչի ձեռքով Քրիստոնէութիւնը Հայաստանի մէջ հիմնաւորուելէ և արմատանալէ յիտոյ, դար մը Հազի բողորած, հրամայական կարիք մը զգացուեցաւ մեր ուրոյն և Հարազատ լեզուով կարդալու և սորվելու Աստուծոյ խօսքն ու պատգամը և Զինք պաշտելու նոյն սեփական բարբառուի: Աստուծոյ առաջնորդութեամբ և Հրաշալի պարագաներու տակ Հայ Այրութենը գոյութեան թիրաւ Մեսրոպ Մաշտոց և մասնակցութեամբը օրուան կաթողիկոս Ս. Սահակ Պարթեւի և այլ լեզուագէտ վանականներու: Ս. Գիրքը թարգմանուեցաւ մեր ժողովուրդի լեզուին, ու անուանուեցաւ Աստածաշունը, ո՛չ միայն Հաստատելու մտօք Աստուածային շունչի ներկայութիւնը այս սրբազն Հատորի էջերուն մէջ, այլ նաև նշելու թէ գրոց Ծեղինակները իրենց ներշնչումը ստացած էին Աստուծմէ: Ընդհանրացած կարծիք է, թէ ուկ ուրիշ ազգ «Աստուածաշունչ» յորջորջումը տուուէ չէ Սր. Գրքին:

Մեր եկեղեցոյ և ժողովուրդի Համար Աստուածաշունչ մատեանը դարձած է դարերով աղբիւր Հոգեւոր դաստիարակութեան և լուսաւորութեան, ազդակ Հոգեւոր սնունդի և բարեպաշտական կեանքի գորացման, ուղեցոյց բարոյական սկզբունքներու և առօրեայի արժէքներու, դեռ ու սպեղանի Հոգեւոր ցաւերու և վիշտերու, միխթարիչ սպասորներու և այս բողորդն մէջէն՝ միջոց Հաւատքի Հաստատումին և Հիմնաւորման: Դարերով բարեպաշտ ու Հաւատքաւոր Հայորդիներ իրենց «բարձի ընկեր»ը դարձուցած են Աստուածաշունչը, որուն էները ջերմեռանդրէն կարդալէ զատ, զոյտ կտակարաններու մէջտեղը գտնուած պարապ էներուն վրայ արձանագրացած են իրենց ընտաննեկան զիսաւոր ու կարեւոր իրադարձութիւններն ու դէպքերը:

Շատ կրօնագէտներու կարծիքով մեր ժողովուրդի իսկական դարձը արդարեւ իրականացաւ այն ժամանակ, երբ քրիստոնէութիւնը դարձաւ սեփական Հուստքը ժողովուրդին, արտայայսուած ի՞ր իսկ Հարազատ լեզուով: Այս իսկ պատճառու Հայ Գիրեւու կենսագիրը Կորիւն Ե. դարը կը նկատէ Հայաստանի Հոգեփոխութեան ժամանակաշրջան: Նա կը գրէ. «այն ժամանակ մեր երանելի և ցանկալի Հայոց աշխարհը անպայման սքանչելի էր, երբ օրէնք սրբեցնող Մոլիէսը՝ մարգարէական դասով, և յառաջադէմ Պօղոսը՝ մարտող առաքեական խոժորով, և աշխարհը փրկող Քրիստոսի Աւետարանով մէկտեղ, երեւան Հայաբարբառ և Հայրենախօսու»:

Խնձի տրամադրուած կարծ ժամանակին մէջ պիտի ջանամ ներկայացնել Աստուածաշունչ մատեանի գործածութիւնը Հոգուական կեանքի տարբեր վիճակներու և կարիքներու մէջ: Նաև Հակիմ ակնարկով մը պիտի անդրադառնամ Աստուածաշունչի գործածութեան մեր ծէսերուն մէջ: Ըլղովիթիւնս պիտի ըլլայ իւրաքանչիւր ենթանիւթ շօշափելէ առաջ արագ ակնարկ մը նետել, ուր որ կարելի է, անցեալին վրայ, աստուածաշրջնական պիտառումներով և Հեղինակաւոր մէջբերումներով ու վկայութեամբ ներկայացնել թեման չորս զիսաւոր ենթագլուխներու տակ.

ա- Աստուածաշունչի էութիւնը և անոր ազգեցութիւնը անհատի կեանքին մէջ.
բ- Աստուածանունչի գործածութիւնը Հայ ժողովուրդին կեանքին մէջ.
գ- Հոգեւոր Հովիւր անձը և անոր առաքելութիւնը. և
դ- Աստուածաշունչի գործածութիւնը Հոգուական կեանքի մէջ.
ապա, մի քանի առաջադրութիւններ 1700 ամեակի առիթով:

Ա. Աստուածաշունչի էութիւնը և անոր ազդեցութիւնը անհատի կեանքին մէջ:

Անհերքելի իրողութիւն է, որ դարերով աշխարհի ամէն կողմերը Աստուածաշունչը ունեցած է Հոգեւոր ու բարերար ազդեցութիւն անհամար անհատներու կեանքերուն մէջ՝ թարգմանուած ըլլալով Հարիւրաւոր լեզուներու: Հոչակաւոր մարդիկ կեանքի բոլոր մարդերու մէջ շարունակ վկայած են Հաւատքով ու երախտիքով, թէ ի տղայ տից իրենց ծնողքն սորքած աղօթքներուն և աստուածաշնչական ընթերցումներուն կը վերագրեն իրենց Հոգեւոր կեանքի սնուցումը և ուժեղացումը, և անոնց կը պարտին իրենց յաջողութիւններու ու յաջթանակներու: Այս պարագային իրի ընթերցում և բովանդակութեան ծանօթացում չէ որ եղած է այսպիսիներու փորձառութիւնը, այլ Աստուծոյ Հետ մտերիմ յարաբերութիւն Հաստատած ըլլալու Համօգում և ապրում: Աստուածաշունչը չափէտք է նկատել լոկ Հաւաքածոյ ուղեցոյց արտօնավ և արգիշտակ արարքներու: Եղր Աստուածաշունչի ընթերցումը կը կատարուի կանոնաւրաբար, Հաւատքաւոր և աղօթալից մերձեցումվ, ընթերցոյին մէջ կը կազմուի կեանքի փիլիսոփայութիւն մը, որու կեղրոնը կը դառնայ Աստուծոյ կամքն ու սէրը, աստուածային իմաստութիւնը: Յակորոս առաքեալի ընդհանրական նամակին մէջ կը կարդանք, «եթէ ձեզմէ մէկը իմաստութիւն փնտոէ, թող խնդրէ Աստուծմէ, որ բոլորին անխտիր կը բաշխէ . . . և պիտի տրուի իրեն, սակայն իր խնդրանքը Հաւատքով ժողովագութիւն» (Ա. 6-6):

Հին Կտակարանի սաղմսաց գրքէն սկսեալ, ուր կը կարդանք «քու խօսքդ ճրագ է իմ ոտքերու առջեւ և լոյս իմ շաւիդներուս» (Սղմ. 119-125), մինչեւ նոր Կտակարանի Տիմոթէոսի խօսքերը կ'ապահովեցնեն մեզի Ս. Գրոց աստուածային ներշնչման ու առաքինի կեանքի ուղեգիր ըլլալու իրողութիւնը: Կ'ըսէ Տիմոթէոսի

Բ. Նամակին մէջ, «բոլոր գիրքը Աստուծոյ շունչն է և օգտակար է սորվեցնելու, յանդիմանելու, շտկելու և արդարութեան մէջ խրատելու Համար» (Գ. 16):

Աստուածաշունչը ներքին վկայութեամբ կը Հանդիսանայ իբր՝

- **աղքիւր Հոգեւոր զաստիհարակութեան** (Յովկ. Ժէ - «մանացէք իմ մէջս, և ես՝ ձեր մէջ ինչպէս ճիւղը որ ինքիրմէ պատուի չի կրնար տալ, եթէ Հաստատուած չըլլայ որթատունկին վրայ, այնպէս ալ դուք՝ եթէ Հաստատուած չըլլաք իմ վրաս»),

- **կենդանարար գօրութիւն** (Եբր. Դ.12 - «կենդանի է Աստուծոյ խօսքը, աղդու և աւելի՛ Հաստու քան ամէն երկայիր սուր, ան կը թափանցէ մինչեւ ողիին և Հոգիին, յօդերուն և ծուծին բաժանումի սահմանը. ան կը քննէ մտածումները և սրտին խորհուրդները»),

- **փրկարար ճշմարտութիւն** (Յովկ. Ը.32 - «եթէ դուք իմ խօսքիս Հաւատարիմ մաք, իմ ճշմարտու աշակերտներս կ'ըլլաք: Եւ պիտի ճանչնաք ճշմարտութիւնը ու ճշմարտութիւնը ձեզ պիտի ապատէ») և

- **ագրիւր յանդիսնական կեանքի** (Յովկ. Ե.39 - «քննեցէք գիրքերը, քանի որ կը կարծէք անոնցով յանդիսնական կեանք պիտի ունենաք»):

Աստուածաշունչին մէջ է որ կը գտնենք պատասխանը գիրքոյն Հարցումին, թէ ինչու գրի առնուեցան Քրիստոսի կեանքն ու գործերը: Կը գրէ չնորհապի Աւետարանիշը. «աստու գրուեցան որպէսզի Հաւատաք թէ Յասու Քրիստոս է Պրդին Աստուծոյ, և Հաւատպով՝ կեանք ունենաք իր անոնցով» (Յովկ. Ե. 31):

Փիլիպպեցիներուն գրած Պողոս առաքեալի նամակին Դ. Պիլսուն մէջի մի քանի Համարները մշտանորոգ թարմութեամբ կը ընան կիրարկուիլ ամէն ժամանակներու քրիստոնեաներու կեանքին մէջ՝ իրեւ անսխապական ուղեցոյց ուղիղ կեցութեան: Կը գրէ Առաքեալը. «քանի մը Համար Հոգ մի՛ ընէք, այլ ամէն բանի մէջ աղօթքով ու աղաչանքով, գուշութիւնով մէկտեղ, ձեր խնդրանքը Աստուծոյ յայտնի ըլլայ: Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ վեր է ամէն միտքէ, պիտի պահէ ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Յիսուսով: Եւ վերջապէս, եղբայրներ, ինչ որ

ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկելստութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, զայն խորհեցէք: Ինչ որ՝ սորվեցաք, ընդունեցիք, լսեցիք տեսաք իմ մէջս, զայն գործադրեցէք: Եւ խաղաղութեան Աստուածը պիտի ըլլայ ձեզի հետ» (Դ. 6-9):

Ցովհաննէս Աւետարանիչի խօսքը աստուածային ճշմարտութեան մասին սփոփի ազդեցութիւն ունի Հաւատացեալներուն վրայ: Կ'ըսէ մեր Տէրը. «Ես եմ ճանապարհ, ճշմարտութիւն և կեանք, ոչ ոք կրնայ Հօրը գալ բացի իմ միջոցով» (Ժ. 16):

Ահա այս Հաւատքով սպառագինուած Հոգեւոր Հովիր կը մատուցէ իր խնամքին յանձնուած Հօտին Համոզումներ, որոնք կը կազմեն Հիմնաքարը ամէն մէկ քրիստոնեայ անհատի Հոգեւոր տան, որուն վրայ կը Հիմնուի իր կեանքը:

Բ. Աստուածաշունչի գործածութիւնը Հայ ժողովուրդի կեանքին մէջ:

Աստուածայունը պատճառ դարձաւ մեր ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ քրիստոնէական Հաւատքի արմատացման: Ղազար Փարավեցին կը նկարագրէ թէ ինչպիսի կերպունական տեղ գտաւ Աստուածաշունչը մեր գրաւոր լեզուի տարածուն գործածութեամբ. «Հաղորդութեան մեծ խորհուրդի Հոգեւոր մսիթարութիւնն ստանալով անոնք, ժեր թէ երիտասարդ, կ'երթային իրենց տուները՝ երգելով սաղմոններ և Հոգեւոր երգեր փողոցներուն, Հանրային վայրերու և իրենց տուներուն մէջ, մէկ խօսքով՝ երկիրն Հայոց լեցուած էր գիտութեամբն Աստուծոյ, ինչպէս ջուրերը ծովը կը ծածկեն»: Աստուածաշունչի թարգմանութենէն Հազի կէս դար ետք՝ Աւրայիշ ճանակամարտի նախօրեակին՝ թէ՛ Ղեւոնդանց Հոգեւորականներ և թէ՛ Վարդանանց ուազմիններ անտեխտալի վճռակամութեամբ յայտարարեցին ի ոէմ թշնամիին. «Թայսմ Հաւատոց զմեզ ո'չ ոք կար իսաւտաել. ո'չ հրեշտակը և ո'չ մարդիկ, ո'չ սուր և ո'չ Հուր, ո'չ ջուր, ո'չ ամենայն զինչ և են դառն Հարուածք» (Եղիշէ): Նոյն մատենագրի վկայութեամբ Հայեր իւրացուցած էին քրիստոնէութիւնը ո'չ որպէս Հանդերձ մարմնին վրայ, այլ՝ «իրեն զգոյն ի մորթոյ»:

Վարդանանց Հերոսամարտին շնորհիւ և անկէ յետոյ՝ քրիստոնէութիւնը անքակտելի կերպով ներթափանցեց Հայ ժողովուրդի վարք ու բարքի բոլոր խաւերուն մէջ: Մեր կրօնափոխութենէն ետք Աւետարանի ոգին է որ ներշնչեց մեր ժողովուրդը իր ազգային Համայնական կեանքին մէջ: Հայ մշակոյթի բոլոր բնագաւառները կրեցին կնիքը Աւետարանի ոգին և չունչին, որոնք ներգործեցին Հայ ազգային քաղաքակրթութեան կազմաորման մէջ:

Մեր ժողովուրդը այսպէս դարերով իր Հոգեւոր սունոնը ստացած է Աստուածաշունչէն: Նոյնիսկ նախ քան անկանութիւն 70-ամեայ շրջանի խստաշիրտ արգելքներու ժամանակ Հայրենիքի մէջ պակաս չէին Հաւատաւոր ընտանիքներ, որոնք իրենց տուներու մէջ Աստուածաշունչ սերտելու և աղօթելու Համար գաղտնի Հաւաքոյթներ կազմակերպած են և իրենց զաւակներուն փոխանցած չունչն Աստուծոյ:

Միւս կողմէ չենք կրնար անտեսել, որ թէ՛ այդ շրջանի Հակակրօն ուսուցումներու Հետեւանքով ու կրօնական դաստիարակութեան արգելքին ու պակասին արդինքով, և թէ՛ տակաւին, ջարդի ահ ու սարսափի Հետեւանքով բազմաթիւներու տկարացած Հաւատքի պատճառով պակաս չեղան արհաւիրքէն Հաւատասպառ Հայեր, որոնք Հարցականի նեմթարկեցին Աստուծոյ Հայրական Հոգածութիւնն ու պաշտպանութիւնը, Հարցնելով «ո՞ւ էիր, Անտուած»: Այսպիսի դժբակակ պայմաններու և վիճակներու նեմթարկուած անձեր միշտ ալ պէտք են ունեցած ենեղեցւոյ ու Հոգեւորականի անդորրացուցիչ Հոգեւոր խնամքին ու Հաւատքի վերահաստատման սփոփիանքին:

Ներկայ վիճակներու մէջ առաւել ևս կը շեշտուի անհրաժեշտութիւնը ժողովուրդի հայրական ու Հոգուական ինսամքին ու սնուցումին նուիրուած Հոգեւորականներու փաղանգի, որոնք ո՞չ միայն գոհացում տան ժողովուրդի Հոգեւոր քաղցին ու ծարաւին, այլ նաև և այդու իսկ Հեռու պաշտեն օտարոտի և անհարազատ ուսուցումներով սպառազինուած աղանդաւորներու մագիները և մոլորութիւնները:

Գ. Հոգեւոր Հովիւի անձը և իր առաքելութիւնը:

Նկատի ունենալով որ Հոգեւոր Հովիւի խօսքէն զատ և անդին իր անձին օրինակն է որ կ'ազդէ ժողովուրդին վայր, անդրադապնանք Համառօտ կերպով իր անձին ու առաքելութեան՝ Աստուածաշունչէն քարոզչութեան առնչութեամբ: Աւետարաններու մէջ քաղաք են ակնարկութիւնները Քրիստոս Յիսուսի իրեւ քաջ ու բարի Հովիւ, ի մասնաւորի Յովհաննէս Աւետարանչի բարի Հովիւի մասին դասական դարձած ժ. գովիսը, ուր մեր Տէրը տիրական Եւղինակութեամբ կը շեշտէ թէ ինքն է բարի Հովիւը: «Բարի Հովիւը իր կեանքը կու տայ ոչխարներուն համար . . . կը ճանչնամ իմիններս և կը ճանչուիմ իմիններէս . . .» (Ժ. 11-15):

Ինչպէս որ իրեւն Հովիւ քաջ Յիսուս պատզամնեց Արմոն Պետրոսին անոր սիրոյ պարտականութիւնը, նոյն քաղցր բայց Համայական կոչը ուղղուած է զարերով Հոգուութեան հովաւած բոլոր մարդոց: «Արածի՛ իմ գառնուկներս, իմ ոչխարներս» (Յով. 16-17): Ներշնչուած այս անդիմադրելի կոչէն, իրենց կոչումին գիտակցութիւնը ունեցող բազմաթիւ հայ Հովիւներ շարունակած են «արածեց» փրկչական հօտը: Քրիստոսի կոչը՝ ուղղուած առաքեալներուն՝ կենդանի կոչն է՝ ուղղուած նաև հայ Հոգեւորականին: «Որպէս առաքեաց զիս Հայր, և ես առաքեմ զաեք . . .» (Մտթ. ի՛լ 18):

Դ. զարող մեծահոչակ քարոզիչ Ս. Ցովհաննէս Ուսկերեան կը յատարարէ թէ Հոգեւորականը «աւելի յուղուած է Հոգեւոր և արհաւերքներով», քան ծովս Հողմերով և մըրրիկներով»: Նոյն զարու աստուածաբան Գրիգոր Նաղիանգանցի կը ընլութագրէ Հոգեւորականին գործը ըսկելով «Հոգուութիւն կամ աւետարանական պաշտօնէ հովանէն է փոթորիկ մտաց»:

Այս օրերուն, երբ տիրող բնկերային բարքերու Հետեանքով բարդացած կեանքի բազմակինք ժուռարութիւններով ծանրաբեռնուած ծիսականը կը մօտենայ իր Հովիւնը՝ անկէ սպասելով Հոգածութիւն, միխթարութիւն և ուղղութիւն Աստուածանին շունչն ու բովին, ինչքան ծանր առաքելութեան մը առջեն կը գտնէ ինքինք խորհրդատու Հոգեւորականներ:

Ցովհաննէս Մանակունին, ակնարկելով իր խնամքին յանձնուած հօտին հանդէա ցուցաբերելիք խնամքին, կ'ըսէ: «Քեզ պարու է բանաւոր հօտիդ վաստակել և տքնել անդադար միշտ, և դորավ ու Հոգալ հանապազ, և ջերմագութ գորովով առաւել քան զհայր գթած և զմայր մատաղածին խնամել և սիրել և խնդրել ոգւոյն նոցա փրկութիւն, և հանապազ ուսուցանել բանիւ վարդապետութեամբ, և որ առանձին և որ ի մէջ ժողովրդոց»: Եւ աշա այսպիսի Հոգեւոր մարտահրաւէրի առջև ինքինքն սպասազինած պիտի ըսյա Հովիւը ո՞չ միայն մարդկային ընութեան թէ՛ առողջ և թէ՛ հիւանդապին փիճակներս ծանօթութեամբ, Հոգեւանական խոր ըմբռնողութեամբ, այլ նաև անհատական Հոգածուն և զգայուն Հոգիի ընաւորութեամբ և մանաւանդ աստուածանչական լայն գիտութեամբ, որպէսզի այս բոլորի բերումով կարողանայ դեղ ու բալասան հայթայթել, ուղղութիւն և Հաւատք արծարծել անհատներու Հոգիններուն:

Հոգեւորականին համար Աստուածաշունը է՛ և պէ՛տք է մնայ մտերիմ մատեան Սուրբ Գրական գիտութեան, աստուածային կամքի ըմբռնողութեան, Հոգեւոր կեանքի մշակման, քարոզի ու պատզամի պատրաստութեան, Հովուական ծառայութեան, իր հօտի բազմապիսի Հոգեւորու, վիճակներու և տագնապներու

դիմաց միսիթարութիւն, քաջութիւն, ուղղութիւն, ներչնչում և յոյս հայթայթելու: Եղեկիէլ մարգարէի օրինակով Հոգեւոր Հովկիս պիտի անսայ Աստուծոյ խօսքին՝ «Որդի մարդոյ, լուր բանից իմոց զոր խօսիմ ընդ քեզ: Բաց գրերան քո և կե'ր զոր ջամբեցից քեզ . . . և գնա՛ և խօսեա՛ ընդ որդիսն ժողովրդեան իմոյ» (Եղ. Բ. 1-3):

Արեւմտեան եկեղեցիներու աստուածարանական ճեմարաններուն մէջ Հովուական աստուածարանութեան և ծուխի տնօրինման յատուկ դասեր կ'աւանդուին: Աշկերտաներ կը սորվին կերպերն ու մերձնցումները տարրեր վիճակներու և տափանապներու Հոգեւոր մատակարարման: Դիտք է անդրադառնայ սակային, որ ինչքան ալ քաջավարդ դառնայ այս ուսման գիտելիքները սորվող անձ մը, կարեւոր իր անհատական խառնուածքն է իրեւ Հոգածու գիտառաւ և Հոգեւոր զայնութիւն ունեցող անձ, որ ո՛չ միայն զանազան Հոգեկառով Հարցերով իրեն դիմող ծիսականներուն կը հասնի, այլ նաև կը տեսնէ Հեռու մասցող, քաշուող բայց տառապող անձերուն կնճիռներն ու բեռները և ինքնամատոյց կ'ըլլայ անոնց օգնելու և բեռները թեթեցնելու համար, Աստուածաշըռնչի պատգամներով:

«Եկեղեցւոյ պաշտօնեային գործը կը կայանայ ծառայելուն մէջ մարդոց», կը գրէ մեր Հովուածեսոր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, «որպէսզի անոնք կարենան անեղծ պահելի իրենց Հոգեկան նմանութիւնը Աստուծոյ հետ, անաղարտ պահելի իրենց մէջ իրենց սկզբնատիպ «պատկերն Աստուծոյ» և զայն ընել աղքիր իրենց ապրումներուն և իրենց արարքներուն» («Ձեռնարկ Հովուական Աստուածարանութեան», էջ 57):

Ուրիշ եկեղեցիներու Հոգեւոր Հովինսերէն տարրեր և աւելի պարտականութիւններով բեռնաւորուած է Հայ Եկեղեցւոյ քահանան: Նման ուրինսերու՝ ըլլալէ զատ կոչեալ, ընտրեալ, առաքեալ և զնուորագրեալ, Հայաստանեայց Եկեղեցւոյ Հոգեւոր առաքելութեան կողքին Հայ Կղերը ունի նաև ազգային բնոյթ ունեցող կարգ մը պարտաւորութիւններ, ինչպէս «տուհային աւանդութիւնները պահել Հայ կրթութեան գործին ոյժ տալ, ապագայնացման տանող արդի կեանքի այլազան ազդակներու և ալեկոծութիւններու դէմ իոնէնմարար և ազդուոէն պայքարելու կենսական ստիպութիւններ» (Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Ձեռնարկ Հովուական Աստուածարանութեան», էջ 22):

Զի մոցոցուն սակային, որ առանաւերթ պատասխանատուութիւնը քահանային՝ է տիրական կոչումով «քարոզել Աստուծոյ թագաւորութիւնը և թշկի հիւանդները» (Մատթ. Ք. 12), «կերակրել Տիրոց ոչխարները» (Յով. Խ. 15), Հոգտանիկ ամբողջ Հօտին, որուն վրայ կերակացու կարգուած է Ա. Հոգուն կողմէ (Գործք Բ. 28): Նոյն ատեն իմաստուն իրատեսութեամբ Տիրոջ կողմէ իշեցում մը ևս, «ահաւասիկ կ'ուղարկեմ ձեզ իրեւ ոչխարներ գալիքուն մէջ ուրեմն եղէք խորագէս իշերուն ման և անմեղ՝ աղանդիներու պէս» (Մատթ. Ժ. 16)

Ցիսուս իր աշակերտներուն տուաւ քարոզչական առաքելութիւն, ըսկելով «աշակերտեցէք զամենայն Հեթանոսս» (Մատթ. Խ. 19) և աննք անվեհեր և Հաստատ նուիրումով «իմասէին զբանն Աստուծոյ Համարձակութեամբ» (Գործք Դ. 31): Երբ Գրիգոր Լուսաւորիչ բանին կենաց քարոզութեամբ սկսաւ լուսաւորել նորադարձ ժողովուրդի Հոգիները, ըստ պատմիչ Ազամանգեղոսի «եւ այսպէս ընդ ամենայն երկիրն Հայոց՝ ի ծագաց մինչեւ ի ծագս ձգէր տարածանէր զմշակութիւն քարոզութեանն և աւետարանութեանն . . .» (Ազամանգեղոս, Վենետիկ 1930, էջ 621):

Ծնորչի Աստուածաշըռնչի գրաւոր թարգմանութեան աւետարանչական քարոզութիւնը այնպիսի նոր թափ ստացաւ, որ իրականութիւն դարձաւ Հայ ժողովուրդի ամբողջական քրիստոնէացումը: Հետագային, քարոզիսութեան ճարտարութիւնն ու արուեստը այնքան յառաջ գնաց Յովկան Որոտնեցի և Գրիգոր Տաթեւացիի ղեկավարութեամբ, որ վարդապետական աստիճաններու (4 աստիճանով մասնաւոր և 10 աստիճանով ծայրագոյն) դրութիւնը Հաստատուեցաւ: Դարերով ունեցած ենք եռամեծ վարդապետներ, որոնք Աւետարանի քարոզութեամբ սնուցած են Հաւատքը մեր ժողովուրդին:

Ահա այսպէս Աստուածաշունչը դարձած է մեր եկեղեցւոյ մէջ աղբիւր և Հիմունք քարոզիսառութեան: Ներկայիս, աւելի քան երբեք, մեր ժողովուրդը կարիքն ու կարօտը ունի լսելու, սորվելու, իւրացնելու Աստուածոյ խօսքը, սէրը և իմաստութիւնը: Ամէն կերպով հարկ է զարկ տալ Աստուածաշունչի ընթերցման և քարոզութեան և արծարծել ու պահել կենդանի ու կենսունակ ժողովուրդի պապենական ջինջ հաւատքը: Մէկ խօսքով, Աստուածաշունչն չնչակից դարձնել զայն շեշտերով շարունակ անդ կենսատու բերումները հաւատացնելի կեանքին մէջ:

Իմ փորձառութեամբ գիտեմ, թէ ժողովուրդին շատեր կը զգան կարիքը սերտելու և սորվելու Աստուածաշունչը և անոր պատգամները կիրարկելու իրենց առօրեայ կեանքին մէջ: Իմ ծխականներէս ոմանք այնքան լրջութեամբ վեր կ'առնեն Տիրոջ խօսքը, որ երբ զայն իրենց առօրեային մէջ յարմարցնելու ժողովարութեանց կը հանդիպին, կը վրդովին, երբ իսէականն պատգամներու և գործնական կենցաղակերպի մէջ ընդհարումներ և բախումներ կը տեսնեն ու կը զգան: Յաւելեալ խօսկցութեանց և բացատրութեանց միջոցով կը փորձեն աւելի հասկնալի դարձնել իրենց կեանքին մէջ գտնուելիք կշիռ իրականին և իսէականնին միջին:

Դ. Աստուածաշունչը հովուական կեանքին մէջ.

Հովիւր կոչուած է մսուցանելու, դաստիարակելու, խրատելու, խնամելու, պաշտպանելու, ներելու, ներչնչելու, սատարելու և նոյնիսկ պատիժ սահմանելու բազմատեսակ պարտականութեանց կատարման: Օրօրոցէն մինչեւ դագաղ, կունքէն մինչեւ թաղում եկեղեցին իր պաշտօնեային միջոցաւ իր հօտին կը բաշխէ Աստուծոյ պատգամն ու սէրը: Քրիստոնեայի կեանքի բոլոր հանգրուաններուն եկեղեցին Աստուածաշունչի պատգամներով հաւատքի խարսխացումին կը նպաստէ:

Հոգեւոր հովիւր խնամքին յանձնուած հօտի անդամները ունին այնպիսի վիճակներ, պարագաներ, խնդիրներ ու կ կնճիռներ, որոնց բարաքը լուծումի հոգը կը ստանձնէ հովիւր և կը ջանայ հասնի օգնութեան, անոնց ընձեռելով իննամք, սէր, քաջութիւն և իմաստութիւն, միշտ ալ մէջբերելով Սուրբ Գրական լուսաբանիչ և խաղաղարար հաստուածներ:

Հաստատուած իրողութիւն է, իմ փորձառութեամբ, որ այն օջախը ուր Ս. Աստուածաշունչ մատեանը կը գործածուի հանապազօք, անկէ սնունդ և աւիւն ստանալու, այդ ընտանիքի անդամներուն մէջ կը տեսնուի հոգեւոր հրճուանք ու միխթարութիւն, գոհունակ և երախտալից վիճակ: Եւ այսպիսիք, եթէ նոյնիսկ հանդիպին ֆիզիքական ցաւերու և զգացական կնճիռներու, գիտեն դիմանալ ու դիմագրաւել իրենց ինկած վիճակները առանց ըմբռուանապու նախախնամութեան դէմ և կամ անպատար տրոտունջներ արտայալտելու, ինչպէս կ'ընեն աննք, որոնց մօտ կը պակսի ամբողջական հաւատք և հոգեւոր սնունդ: Հովիւր պարտականութեան մաս կը կազմէ ընդմիշտ յիշեցնել հօտի անդամներուն այս անուրանալի իրողութեան օրհնութիւնը:

Ժամանակի սակաւութեան պատճառաւ մի քանի առիմներ և հոգեվիճակներ պիտի առնեմ և ցոցարերեմ Աստուածաշունչի պատշաճ գործածութիւնը անոնց բարւորումին ի խնդիր, գրեթէ իրեւ հոգեւոր դեղագիր: Անշուշտ աստուածաշնչական պատգամները չեն գործածուիր անպայման իրեւ գեղահատ կամ իրեւ մողական միջոց դարմանելու համար որոշ հոգեկան ցաւեր կամ կնճիռներ, այլ անոնցմէ բխած իմաստութիւնն ու տեսիլքն է որ պիտի սպառապինէ ենթական դիմագրաւելու կնանքը վիճակները:

Երբ ներքին հոգեկան անդորրութիւն կը պակսի, Յովհաննու Աւետարանի ժԴ. պիուսը, որ Աւետարանիցը կը կրկնէ Փրկչին ապահովեցուցի հաւատաշացումը, թէ ինք է «Ճանապարհ, ճշմարտութիւն և կեանք և թէ իր միջոցաւ և Ս. Հոգուն ազդումովը մարդ կը գտնէ խաղաղութիւն համզուելով որ Ֆիուտի հետ հաղոր-

դակից դառնալով Աստուծոյ Հետ է որ նա կը հաղորդուի: Ի մէջ այլոց, նոյն նպատակաւ կը գործածուի նաև Հոռվմայեցոց Ը. գլուխը:

Երբ մէկը մտահոգ է հարազատի մը վիճակին համար 121րդ սարմոսը, Մատթէոսի Զ. գլուխը և Դուկասու Ժէ. գլուխը կը հայթայթեն հանդարտեցոցի խորհուրդներ:

Երբ յուսահատութեան մատնուի անձ մը, թիւ 23, 42 և 43 սաղմոսները օգտակար կ'ըլլան Հոգեկան ամրապնդումի:

Երբ մէկը փորձութեան ենթարկուելու ճամբոն վրայ է, իր Հոգեւոր գօրութիւնը կ'աւելնայ Հովիւսի Հետ բամսելով թիւ 15 և 19 սաղմոսները, Մատթէոս Գ. գլուխի և Յակոբոսի նամակի Ա. գլուխը բովանդակութիւնները:

Երբ մէկուն կեանքին մէջ տագնապներ կը շատնան, հաւատքով գօրանալու և ինքնավտահ կորուի մէջ ամրապնդուելու նրապատակով Յորի Ի. գլուխը, համար 12-28, Առակաց Ը. գլուխը, Եսայի Մարգարէի 55րդ (ԾԵ.) գլուխը օգտակար կը դառնան:

Ցաւի և Հիւանդութեան պարագային դարձեալ թանկագին սաղմոսագրքէն գլուխ 6, 39, 41, 67 և Եսայի 26րդ գլուխի բովանդակութիւնները օգտակար դեղեր են, որ Հովիւս կարող է գործածել ներչնչելու համար համբերութեամբ տոկալու քածութիւն:

Երբ մեղաւորի զգացումով բեռնաւորուած կը մօտենայ մէկը իր Հովիւսին, ի մէջ այլոց, ելրդ սաղմոսը, 53րդ գլուխը Եսայիի գրքին, Յովկաննու Աւետարանի Գ. գլուխը և Յովկաննու Ա. նամակի առաջին գլուխը առաջնակարգ սպեղանի կը դառնան: Ներողամտութեան Հանդարտեցուցիչ բալասան կը գտնուի Մատթէոսի Ի. Պուկասու Ժէ. գլուխներուն և Փիլիմոնի նամակին մէջ: Խոկ ուրիշին ներելու թերադական դասեր կը գտնուին Մատթէոսի Ժ. գլուխն մէջ, ուր կը թերադուի սահման չդնել ներելու մէջ: Տակափն, թշնամնորդին ևս ներելու ազնուական դարաւ տրուած է Մատթէոսի Ե. գլուխին մէջ (43-47):

Մահուան աշին դէմ սպազապներու համար ծխականը, Հովիւս կարող է օգտագործել Յովկաննու Ժ.Ա., Ժէ. Եւ Ի. գլուխները, Բ. Կորնթացուց Ե. գլուխը, Յովկաննու Ա. նամակի Գ. գլուխը և Յայտնութեան Ժ. գլուխը:

Բոյոր այս աստուածաշնչական հատուածները կը գործածուին մեղանչական ու սահմանաւոր մարդ արարածին մէջ առաջ բերելու առաւել ևս բարձրանալու, ազնուանալու և զօրանալու տրամադրութիւն, խրախուսելով որ նա ապահով նախախնամող և ամենաբարի Աստուծոյ ներդրումին և իմաստութեան, ու Ս. Հոգեւոյն ներչնչման և ուղղութեան: Անհամար են համարները Ս. Գրական, որոնք կը շարունակեն իրենց խոր ազդումները Հոգիներուն վրայ թէ՛ հաւատաւոր և թէ՛ հաւատագուրի անձերու, չնորդիւ Հոգիւսի ճարտար խնամքին և զգայուն Հոգածութեան:

Հոգեւորականի Հանրային գործունէութեան գլխաւորներէն մին կարելի է համարել ծիսակատարութիւնն ու խորհրդակատարութիւնը: Որպէս քահանայ իր կատարած պաշտամունքներու և խորհրդակատարութեանց միջոցաւ նա ո՛չ միայն կ'առաջնորդէ ժողովուրդը իրերւ մասնակից աստուածապաշտութեան, այնաւ աւուր պատշաճի աւետարաննական պատգամներով կը նպաստէ անոնց հաւատքի խորացման և Հոգիներու ներչնչման ու սփորհման: Ծնորհագարդ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Հայրապետի խօսքերով «Եկեղեցւոյ Հաւատացեալներու Հոգեւոր կեանքին սիրու եկեղեցական Ժէսը կամ աստուածապաշտական արարողութիւնն է: Այդ սիրուն է որ արիւն կու տա, ոյժ և ուղղութիւն կը ներչնչէ Հաւատաշեալներուն՝ իրենց կեանքին մէջ ի յայտ եկած կացութիւններուն, դէպքերուն և շեալներուն, տագնապներուն և նեղութիւններուն նկատմամբ առողջ Հոգեկան Հարցերուն, տագնապներուն և կեղեցւոյ Հասարակաց, Հակեցուածքներ և վերաբերումներ ցոյց տալու համար: Եկեղեցւոյ Հասարակաց, Համայնական աղօթքը ներչնչարան մըն է, ուր մարդը կը բացուի Աստուծոյ և ուր Աստուած կը խօսի մարդուն: Աղօթքը Աստուծոյ Հետ Հարդրութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, Հոգին կ'ազնուացնէ և

կամքը կը լարէ գէպի բարին» («Ձեռնարկ Հովուական Աստուածարանութեան», էջ 77):

Իբրև ծիսակատար՝ քահանան գիտակ իր անդրանիկ պարտականութեան, կը ծրագրէ ու կը փորձէ Հասկնալի ընծայել արարողութիւնները Հաւատացեալ ժողովուրդին, անոնց բացատրելով իմաստը և նսպատակը կատարուածներուն: Պարագան նոյնն է թէ՛ խորհուրդներու (ինչպէս մկրտութիւն, դրշմ, Ս. Պատարագ, ապաշխատութիւն, պասկ) և օրհնութեանկան արարողութիւններու (ինչպէս տնօրհնէք, խաղողորհնէք, ջորհնէք, անդաստան կնչ,): Երբ քահանան տնօրհնէք կը կատարէ, կ'ասնկալէ որ օրհնուելիք Հացէն, աղէն և ջորէն զատ սեղանին վրայ դրուի նաև ընտանիքի Աստուածաշոնչ մատեանլ և նոյնիսկ ափիթ տրուի որ ընտանիքի մէկ անդամը (պատանի կամ երիտասարդ) նոյն մատեանէն կարդայ աստուածանչեական դասը, անոր իրական մասնակցութիւնը ապահովելու համար:

Իւրաքանչիւր արարողութեան և պաշտամունքին մէջ կան աստուածանչեական դասեր և Հաստուածներ, որոնք կը կազմեն Հմաքը անոնց: Տակախն, մեր շարականները իի են սաղմուններով, որոնցմէ ոմանք կը կազմեն անոնց թեմաներու սկսուածքները, ինչպէս «Օրհնեացուք զԾէր զի փառօք է փառաւորեալ», «Օրհնեալ եւ Տէ՛ր Աստուած Հարցն մերոց, օրհնեալ փառաւորեալ է անոն քո յափտեան», «Օրհնեցէք զԾէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց», և կամ «Համբարձի զաշս իմ ի լերինս ուստի եկեսցէ ինձ օգնութիւն», ևայլն:

Աստուածանչեական Հաստուածներ կը գտնենք Հայց. Եկեղեցւոյ աւանդական առօրեայ եօթը ժամապաշտութեանց մէջ ալ, որոնք են Գիշերային, Առաւոտեան, Արեապայի, Ճաշու, Երեկոյան, Խանգոտեան կարգերը:

Զենք կինար անտեսեւ երեւոյթ մը, ուր կը նկատենք ժողովուրդի բարեպաշտական և երկիրդալից վերաբերմունքը Հանդէպ Աստուածաշոնչին, ըլլայ նա խորանի վրայ կամ քահանայի ձեռքը, իբրև խորհրդանշական իմաստ ու կարեւորութիւն ունեցող մի մատեան: Անկէ կարդացուածը ոչ միայն երկիրդածութեամբ կ'ունկնդրուի ժողովուրդին կողմէ, այլ նոյն բարեպաշտական ոգիով կը Համբորուի:

Ի վերջոյ, քանի որ ծիսական արարողութիւնները կը կատարուին ժողովուրդին Համար, անոնց ամբողջական մասնակցութիւնը ապահովենու Համար քահանան կը լուսաւորէ մասնակցուներուն միտքերը Եկեղեցին մէջ կամ զասատուական պաշերով բացատրութիւններ տալով մեր ծէսերուն մասին, մանաւանդ Սուրբ Գրական Հաստուածներու գործածութեան միտքը պարզելով: Հաւատացեալներու ծիսական մասնակցութեամբ է, որ արարողութիւնը կը զառնայ իսկական աստուածալտական արարք, որ կը զօրացնէ Եկեղեցին:

Վեր առնենք մեր Եկեղեցւոյ խորհուրդներէն Մկրտութիւնն ու Պատակը, նշելու Համար անոնց մէջ Աստուածանչը գործածութիւնը: Փոքր Մաշտոցի մէջ գտնուող 62 էշերէ բաղկացած Մկրտութեան կանոնին մէջ կը գտնենք 16 աստուածանչեական Հաստուածներ, որոնք կը միտին երախայի ծնողաց, կնաքածոր ու կնքամօր ու ներկայ ժողովուրդին լիշեցնելու մկրտութեան խորհուրդի Սուրբ Գրական հիմունքը, անոր սրբութիւնը և եղականութիւնն ու վեհութիւնը: Անյուշտ ծիսակատար քահանան արարողութեանէն առաջ Հակիրճ բացատրութիւններով ներկաներուն կը Հաղորդէ ո՛չ միայն խորհրդաւոր բնոյթը կատարուելիք արարողութեանը, այլ նաև անշաբանչութիւնը իրենց լուրջ ու պատշաճ մասնակցութեանը, Հաւատքով և երկիրածութեանը:

38 Էշերէ բաղկացած Պատիկ արարողութեան կանոնին մէջ ունինք 8 աստուածանչեական Հաստուածներ, որոնք Հին ու Նոր Կտակարանէն յիշեցումներ են գեղեցիկ և բրեկրայի խորհուրդի Հոգեւոր բնոյթին և այլ ու կնոջ փոխադարձ պարտաւորութեանց մասին: Քիչ չեն մարդիկ, որոնք պասկադրութեան երջանկառիթ բնոյթէն օգտըւելով զուարձութեան մկան կ'ըլլան արարողութիւնէն իսկ առաջ և թերեւս իրենց ուշադրութեան կորիզը չի կազմեր խորհրդակատա-

րութեան լուրջ և հոգեւոր բնոյթը: Պսակիչ քահանան արարողութենէն շատ առաջ քանի մը հանդիպումներով փեսացուին և հարսնցուին բացարած կ'ըլլայ Սր. Գրական, աստուածաբանական և ժիսական նշանակութիւնը Ա. Պսակի խորհուրդին և իրենց կենակցութեան առնջակից կարելի հարցերու և պատասխանատեանց մասին:

Հովիւր տեղեակ լինելով ներկայ ժամանակներու մէջ ընտանիքի ամբողջականութեան և առողջութեան սպանացոյ ընկերային, մշակութային, տնտեսական, բարոյական և այլ բազմատեսակ ազդակներու և կտանգներու, պսակելէ առաջ զոյգեր անոնց հետ իր հանդիպումներու ընթացքին կրնայ նպաստել աւելի հաստատ բարոյական հիմերու վրայ դնելու ամուսնական կապի խարիսխը, միշտ ալ գործածելով աստուածանշական պատգամներ ու գասեր, որոնցմով սպառագինուին զոյգեր կարենալ դիմագրաւերու համար կեանքի փորձութիւններու ու փորձանքները առաւել գտնակից, առողջ և իրաւատես մերձեցումով: Այս մերձեցումը մաս կը կազմէ իմ փորձառութիւնն: Այս և նմանօրինակ այլ առիթներ կը գործածեն գիտելիքներ բաշխելու մեր եկեղեցւոյ դաւանանքի, կեանքի, պատմութեան և պաշտամունքի և այլ երեսակներու մասին, մանաւանդ երբ պսակուելիք զոյգէն մէկը ուրիշ գաւանանքի կամ ազգութեան անդամ ըլլայ:

Պահ մը վեր առնենք եկեղեցւոյ հայթայթած միխիթարական և հոգեւոր հանգատութեան աստուածանշական և ծիսական բարիքները կեանքի վերջին հանգրուանին սուգի մատնուած ընտանիքներու, որոնք կ'ողբան սիրելի մը ի Տէր հանգչիլը: Առաջին Հերթին, Հոգեւորականը, իր միխիթարական ու նեցուկային Հոգեւոր մատակարարման ընթացքին ի սրտէ սպակից լինելով ընտանիքին հետ, կը ջանայ շեշտել կարեւորութիւնը եկեղեցւոյ դաւանական ըմբռնողութեան՝ մեռեալին «ննջեցեալ» ըլլալուն, մեռելոց յարութեան և յաւիտենական կեանքի մասին: Երբ ննջեցեալը հովիւի հօտին մաս կը կազմէ և ծանօթ է իրեն, Հովիւր աւելի զգայուն և գիպոկ մերձեցումով կարող է բարասն և հոգեկան հանդարտութիւն ընձեռել:

Թաղման կանոնին մէջ շարականներ կան յոյս ու ամրապնդում ներշնչող, ուղղուած Զօր, Որդույն և Ս. Հոգույն և Աստուածամօր, որոնք կրկնութեամբ ու շեշտումով կը Հիմնառորեն փրկութեան յոյսի և յաւիտենական լոյսի պարգեւները սպարել Հոգիներուն: Կը շեշտուի նաև Քրիստոսի յարութեամբ իրեն Հաւատացողներուն խոստացուած յարութեան ստոյգ իրականութիւնը աստուածանշական Հաւատառումով, ինչպէս Բ. Թեսաղոնիկեցւոց նամակին հետեւեալ Հաստուածով՝ «Եթէ Հաւատամք՝ եթէ Յիսուս մեռաւ և յարեան, նոյնպէս և Աստուած զննջեցեալն ի ձեռն Յիսուսի ածցէ ընդ նմա», և կամ «գայ ժամանակ՝ և արդէն իսկ է, յորժամ մեռեալք լիցեն ձայնի Որդույն Աստուծոյ, և որք լիցեն կեցցեն»:

Ահա Հակիրծ կերպով ջանացի ներկայացնել Աստուածաշունչի բազմապիսի գործածութեան եղանակներն ու առիթները Հոգեւորականի Հովուական աշխատանքի ընթացքին:

1700-ամեակի պատգամը Աստուածաշունչի նկատմամբ

Հայոց Եկեղեցին ինքիննք կը գտնէ Հոգեւոր մարտահրաւէրի մը առջեւ՝ կանգնած շեմին 21րդ դարուն և մեր ժողովուրդի քրիստոնէացման 1700-ամեակին առիթով: Թող արտօնուի ինծի ընկե մի քանի թելաբրութիւններ մնալով միշտ աստուածանշական խոնարհութեան ոգիի ծիրէն ներս:

1- Հոչակի 2001-ը Աստուածաշունչի ընթերցման տարի, անդամ մը ևս քրիստոնէութեան շունչով «Հոգեգալլուսի փորձառութիւն» ապրելու համար,

2- Համէն Հայ ընտանիք Աստուածաշունչ մատեան ունենալու Համար Հրատարակել նոր տպագրութիւն մը և կամ ձրի բաշխել և կամ մատչելի գինով սեփականութիւն դարձնել Հայ օջախներու մէջ,

3- Կիրակինօրեայ վարժարաններու մէջ Աստուածաշունչի սերտողութեան առաւել զարկ տալ,

4- Հայկական Հեռատեսիլներով և ձայնասփիւռով զարկ տալ Աստուածաշունչի ընթերցման և քարոզութեան,

5- Աստուածաշունչի մասին պրակներ Հրատարակել և տարածել ի սփիւռ աշխարհի, Աստուածաշունչի սերտողութեան դասընթացքներ հաստատել երիտասարդներու և չափահաններու, բոլոր ծովակներու մէջ, ի սփիւռ աշխարհի,

6- Տեսերիզով (Video) ներկայացնել գիրերու գիտի և Աստուածաշունչի թարգմանութեան պատմութիւնը,

7- Նկարագրդ քարտեր պատրաստել տարբեր պիտառումներով. Հայր Մեր, Տասնարաննեայ պատուիրաններ, Երանիներ, ընտիր պատգամներ՝ կեանքի տարբեր վիճակներու համապատասխան, ձրիաբար բաշխելու համար ժողովուրդին: Մասնաւոր պատշաճ պրակներ Հիւանդներու և զինուորներու բաշխելու համար,

8- Հայ Հոգեւորականնեա Համար ծրագրուած քարոզիսութեան դասընթացքներ հաստատել բոլոր թեմերուն մէջ,

9- Հայ Եկեղեցւոյ մէջ վարչական միաւորում յառաջ բերել կամ գործնական քայլեր առնել, «մի Հօտ և մի Հովիւ» դառնալու, ի գործադրութիւն Աւետարանի ուսուցման և ոգիին,

10- Հայաստանի մէջ գտնուող և թերեւս տակաւ բազմացող աղանդաւորներու շարժումը կասեցնելու ազդու միջոցառումներու ձեռնարկել, թեմերու մէջ ծովակներ կազմակերպելով,

11- Սրբացնել մեր Ապրիլեան Նահատակները,

12- Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի առաջադրութեամբ 1700-ամեակը առիթ մը զարձնել «վեր առնելու Հայ Եկեղեցւոյ կատարած դերը ընդհանրապէս քրիստոնեայ աշխարհին և մասնաւորաբար ուղղափառ եկեղեցիներու ընտանիքէն ներս՝ յատկապէս աստուածարաննութեան, կրօնական գրականութեան, աւետարանչութեան և միջեկեղեցական յարաբերութեանց մարզերէն ներս»,

13- Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Ա. Կաթողիկոսի պատգամով «Մեր Եկեղեցւոյ 1700-ամեակի տօնակատարութիւնը, ամբողջ Հայութեան համար, ի մայր Հայաստան և ի սփիւռ աշխարհի, պէտք է դառնայ տեսակ մը նո՞ր մկրտութիւն, քրիստոնէական հաւատքի գիտակցութեան խորագութեակ անդրադառնմը մեր կեանքին, ներթափանցումը մեր Հոգեկան աշխարհին, կեանքը ապրելու մեր եղանակներուն մէջ: «Քրիստոնեայ եմ» չէ կարելի ըսել միան անոր համար որ քրիստոնեայ մկրտուած ենք: «Քրիստոնեայ եմ» կրնանք ըսել - և պէտք է ըսել - անոր համար, որ քրիստոնէարաբ կ'ապրինք: Թող 1700-ամեակը վերածուի ներքին մաքրացման և գորացման քուրայի մը և 2000-ամեակի վերջալոյսին և 3000-ամեակի աքալոյսին, 2001-ին մեզ ողջունէ որպէս վերածնեալ ազգ մեր Հայրենիքի Հօրութեամբն ու բարգաւաճումովը և մեր համայն ժողովուրդին լուսազարդեալ պատկերովը, Աստուածոյ փառքին, մարդկութեան բարիքին և Հայ ազգի պատիին համար»:

Յաւելուած Ա.

«ԱՍՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

գիտաժողովի մասնակիցների կոչը Քրիստոնէութիւնը Հայաստանում
պետական կրօն Հռչակման 1700-ամեակի առթիւ

1. 2001 թուականը Հռչակել Աստուածաշնչի ընթերցանութեան տարի՝ մէկ անգամ և քրիստոնէական չնչով «Հոգեգալուստի փորձառութիւնը» ապրելու համար:

2. Նախաձեռնել Աստուածաշնչի նոր տպագրութեան աշխատանքները՝ իրականացնելու Համար Աստուածաշնչը բոլոր ընտանիքներին անվճար բաշխելու կամ մատչելի գնով տրամադրելու շարժումը և դրանով արգելակելլ աղանդարական շարժման տարածմանը Հայաստանում:

3. Առաւել խթանել աստուածաշնչային ընթերցումներին կիրակնօրեայ վարժարաններում:

4. Հրատարակել Աստուածաշնչի մասին և աստուածանչային թեմաներով Հանրամատչելի գրականութիւն ու տարածել այն Հայաստանում և սփիռքում:

5. Հեռուստատեսութեանը, ռադիոյով և մամուլով պարբերաբար ներկայացնել աստուածաշնչային ընթերցումներ և տպագրել Հրապարակումներ այդ թեմաներով:

6. Աստուածանչային ընթերցումներ իրականացնել յատկապէս պատանիների և երիտասարդների շրջանում:

7. Տեսերիզներով բարձացնել և տարածել գրերի գիւտի ու Աստուածանչի թարգմանութեան պատմութիւնը:

8. Պատրաստել նկարազարդ քարտեր տարբեր աղօթքներով և աստուածանչեան պատգամներով (Տէրունական աղօթք, Տաննաբանեայ պատուիրաններ, երանիներ, պատգամներ՝ կեանքի տարբեր իրավիճակներին Համապատասխան և այլն) ու դրանք անվճար բաժանել ժողովրդին:

9. Բոլոր թեմերում իրականացնել քարոզիսութեան դասընթացներ՝ Հայ Հոգեւորականների Համար:

10. Հայ եկեղեցու ներսում ստեղծել վարչական մի կառոյց, որի սկզբունքը դառնայ «Մի Հօտ և մի Հովիւ» կարգախոսը և այդպիսով նպաստել Աւետարանի քարոզչութեանը:

Յաւելուած Բ.

«ԱՍՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայ ժողովուրդն ապրում է իր բազմադարեան պատմութեան մի նշանակալից ժամանակահատուածը: Անկախ պետականութեան վերակերտումով կեանք են մտել նոր յարաբերութիւններ, առաջարրուել նոր խսդիրներ: Փոթորկալից

շրջադարձների ու փոփոխութիւնների մեր դարում տնտեսական ու ընկերային հիմնահարցերից զատ, գուցէ և դրանցից աւելի հրատապ, Հայութեան առջեւ կանգնած են սեփական ազգային դիմաժիք պահպանման, Հայ մարդկանց Հոգեմատուր բնականու պարգամման ինդիրները:

Ազգային-պետական գաղափարափոխութեան ստեղծման ոչ դիւրին գործընթացներում իրենց անփոխարինելի դերն ունեն Հայ Եկեղեցին, Հայրենական գիտութիւնն ու մշակոյթը, որոնց ներկայացուցիչներն այսօր ի մի գայուղ Ծավականի սր. Մեսրոպ Մաշտոց Դպրատանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի բարձր Հովանաւորութեամբ և որ Հոգութեամբ մասնակիցը եղան «Աստուածանչական Հայաստան» միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովի ընթացքին արծարժուեցին Հայ Եկեղեցու, Հայագիտութեան բազմաթիւ Հայքից: Անկեղծ ու ճշմարիս էր մեր ձգութու արժենորել Հայ ժողովովի ներդրումը՝ Համամարդկային մշակոյթի զանարանում, քննել պատմական անցեալի և զալիք ժամանակների նրա առաքելութեան իմաստաւորման խնդիրները:

Ուզում ենք Հաւատալ, որ Քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն Հոչակման 1700-ամեակի առթիւ նախատեսուած միջոցառումների շարքում այս գիտաժողովը կարեւոր նշանակութիւն կ'ունենայ մեր ժողովրդի Համամարժման և նրա Հաւաքալան աշխարհացեցի ամրապնդման արծուում: Այս երանելի պահցի ի վեր երբ Հայ ժողովուրդը Հայոց արքայի և կաթողիկոսի գլխաւորութեամբ դիմաւորեցին Հայ գորերի ստեղծող սր. Մեսրոպ Մաշտոցը, Աստուածաշունչը Հայ լեզուվ խօսեց մեր ժողովրդի սրտի ու Հոգու հետ:

Այսօր՝ Քրիստոնէութեան մեծ Տօնի նախաշեմին այլ է իրողութիւնը. անկախ պետականութեան գոյութիւնը խորին գուռնակութիւն, միեւնոյն ժամանակ ամուր վասահութիւն է ներնշուում, որ յանձին նրա Հայ Առաքեական Սուրբ Եկեղեցին, Հայ գիտական և ստեղծագործական միտքը ունեն անփոխարինելի սատար և հովանաւոր: Վստա՞ ենք նաև, որ Աստուածածուուն մատեանը այսօր էլ յատկապէս ի զօրու է կինարար ազգեցութիւն գործելու Հայ մարդու կեանքի վրայ, իր պետութեան հօրութիւնը կերտող մեր ժողովրդին մնելու Հայրենանու էր արարումների: Ուրեմն թող իրականութիւն դառնայ մեր Հովուածանի Ամենային Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի պատգամը, որ մեզանից իւրաքանչիւրն, արժանի գտնուելով Խարգմանչաց սերնդի թանկ աւանդներին, դէպի ժողովուրդը տանի Աստուածածունչի լուսը «աստուածածունչեու Համար Հայ ժողովուրդը»:

Քրիստոնէութեան ջահը առնելով Հենց իր՝ Փրկչի ձեռքից, աշա արդէն չուրջ 2000 տարի Հայ ժողովուրդն այն տանում է խաւարչտին դարերի, տառապանքների ու ցաւերի միջուկ: Որպէս քրիստոնեայ Հնագոյն ազգ նա այդ սուրբ առաքելութեան տէրն է նաև այսօր: Մաղթենք, ուրեմն, որ Քրիստոնէական թուականութեան երրորդ հազարամետակը նրա համար բացուի պայծառ արշալոյսվ, և Տիրոջ անպարագիծ Լոյսը նրա մշտական ուղեկիցը լինի դէպի յաւերժութեան տանող իր ճանապարհն: Ամէն: